

- “ Օ՛ր այլ քեզ մնայ դուստրը գողոյն անօրէն ” .
- “ Դու յՄտուծոյ արիւն հարեր ըզծարաւ ”
- “ Սըրիժահան երկնից ցասմանց ահեղ քէն ”
- “ Բզկործանմանդ գրոշմեաց երգումն կենազրաւ ” .
- “ Տէգ յաջն ուի գլուխ իւր սաղաւարտ լուսարձակ ”
- “ Ի ճախրասլաց թըռչի ի թեւս անդ հողմոց ” .
- “ Յերկաթ սարիս կապին կանայք եւ կուսանք ”
- “ Սիւնք տապալին եւ բարձրամուր դիտանոց ” :

Յ . ՄՈՆԻԳՈՅ

Թարգմանեալ նոյնայանգ տողիք իտալականին .

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆիրտէվսի և իրևն Շահ-Նամե քերթաածը :

Պարսից մեծահամբաւ բանաստեղծը՝ մանաւանդ թէ ըսեմ հոմերոսը՝ Լպուլ-Պասըմ-Մանսուր Ֆիրտէվսի, ծնաւ Թուզի մօտ Շատապ աւանը : Իր հայրը Տիքանի ընտանիքներէն մէկն էր, որոնք կալուածատեր էին հին Պարսիկներէն առաջ եկած, և մասնաւոր իննամբ մը ունէին իրենց ընտանեաց պատմութիւնը անկորուստ պահելու :

Ըս պարագան անոր համար յիշեցինք, որպէս զի լաւ իմացուի թէ ինչ պատճառաւ Ֆիրտէվսի Պարսից ժամանակագրութեան վրայ բանաստեղծութիւն գրեց : Իր դաստիարակութիւնը, ինչպէս կը տեսնուի՝ շատ խընամբով եղած պիտի ըլլայ . որովհետեւ արաբերէն լաւ գիտէր, որով իր նոյն լեզուով գրած բանաստեղծութիւնները ժամանակ անցնելով Պաղտատի ամիրապետներուն արքունեացը մէջ գրտնուող երևելի հանձարներուն շատ զարմանալի երևցան . լաւ գիտէր դարձեալ Բէհլէվն ալ, որն որ ըրեւելեան գաւառներու մէջ իբրև պաշտօնական լեզու կը գործածուէր : Իր տղայութեը համար կը պատմուի թէ շատ ուսումնասէր է եղեր . իրեն մեծ զուարճութիւն մը եղած էր ան ջրանցքին քովն նստիլ որ իր հօրը երկիրները կ'ոռոգանէր . և որովհետեւ ջրին բռնութեանը զէմ առ-

նող թումբը պարզ հողէ ու փայտի ճիւղերէ շինած էր, անոր համար գետին յանկարծական աճելէն երբեմն կը պատուէր, և ասիկայ իրեն մեծ ցաւ կը պատճառէր : Ֆիրտէվսի շատ կը փափաքէր որ ան թումբերը քարէ շինուէին, ու չէր գիտեր որ օր մը իր այս փափաքը պիտի կատարուէր, բայց մահունէն ետեւ : Ըն ժամանակներէն ՚ի վեր Ֆիրտէվսի իրենց նախնի դիւցազանց պատմութեանը վրայ կը սարապէր, և մտքին մէջը կ'երկնէր ան դիւցազներգութիւնը շինելու որ իր անունը պիտի անմահացընէր :

Բսանրութեը տարուան կարգուելով երկու տղայ ունեցաւ մէկը աղջիկ ու մէկալը մանչ, որուն մահը բանաստեղծիս սիրտը անանկ կտորեց, որ իր անձկութեանը ատեն հառաչելով կը կանչէր : “ Ըս պատանին, երբոր երեսունուեօթը տարուան եղաւ, աշխարհքէս համ չառնելով, մեկնեցաւ զընաց, գնաց և միայն թողուց ինձի ցաւ և տրտմութիւն . սիրտս ու աչքերս արեան մէջ ընկղմեց . լուսոյ աշխարհքը գնաց ինքը, որ իր վշտագնեալ հօրը տեղ մը պատրաստէ, շատ տարիներ անցան վրան, ընկերներէս մէկն ալ չմնաց : Ըքբերը բացած իմ վրաս կը նայի որդիս, և իմ ուշանալուս համբերութիւնը կը հատնի . վաթսունըհինգ տարուան եմ ես, իսկ ինքը երեսունուեօթը տարուան էր և առանց հրաժարականը տալու մեկնեցաւ ՚ի ծերունւոյս ” :

Վոյն ատենները Պարսից վրայ Վազնէվիտ ըսուած ցեղը կը թագաւորէր . աս տոհմիս երկրորդ թագաւորը Սահմուտ , որ իր դարուն ամենէն աւելի պատերազմասէր և զօրաւոր թագաւորն էր , կը ջանար միանգամայն ամէն տեսակ արհեստները ծաղկեցընելու . իր արքունիքը իրօք ճեմարան մը դարձեր էր , բանաստեղծները հայրենասիրութեամբ վառուած՝ իրենց նախնեացը քաջութիւնները կ'երգէին , և կամ Ռիւսթէմի դէերու (ԳԻ) դէմ ըրած պատերազմները :

Վոյն միջոցին երեցաւ Ֆիրտէվսի , և ՚ի սկզբան շատ ընդդիմութիւններ կրեց իր նախանձորդներէն . և մեծապէս դժուարութիւններով միայն կրցաւ թագաւորին սիրելի և մտադրութեանը արժանի ըլլալ : Բախտովին իր բարեկամներէն մէկը արքունեաց մէջ զօրաւոր ըլլալով՝ Սուլթանին ներկայացուց իր Ռիւսթէմի և Իսֆէնտիարայ միջավէպերը : Թագաւորը աս նոր հագներգութեանս վրայ զարմանալով , զինքը իր արքունեաց եօթը բանաստեղծներուն ներկայացուց : ()ր մըն ալ հրաման տուաւ որ յանպատրաստից բանաստեղծութիւն մը ընէ ՚ի պատիւ իր Վազ սիրականին : Բանաստեղծը այնպիսի կերպով մը լմնցուց իր գովեստը որ թագաւորը հիանալով իրեն Ֆիրտէվսի կամ Իրախաթի մականունը շնորհեց :

Պարսից թագաւորները խել մը ատենէ ՚ի վեր ետեւէ էին այլ և այլ գաւառներու մէջ եղած աւանդութիւնները մէկտեղ հաւաքելու : Եւ մտածութիւնս թագաւորական ցեղերուն մէջի եղած նախանձորգութիւններովը հանդերձ , դարէ ՚ի դար ու ցեղէ ՚ի ցեղ անցաւ , բայց Սահմուտայ պահուած էր ամբողջական կատարումը : Եւ բանիս համար այնպիսի բանաստեղծ մը կը

1 Պարսկերէն արքայ բառը գրախտ կը նշանակէ . մեր Պարսկէր ու Յունաց παραδεισος բառերուն մեծ նմանութիւն ունի . միայն թէ Պարսիկք և Յոյնք այս բառով ադին գրախտը կը հասկընան , որ մեր Պարսկէր մեզի հիմա ճիշդ չհամապատասխաներ :

միտուէր որ պատմութեան ալ հմուտ ըլլայ , միանգամայն երիտասարդ որ կարենայ գլուխ հանել աս տաժանելի աշխատութիւնս իր ողջութեւն ատեն : Եւ պատճառաւ երբեմն երբեմն իր քովի բանաստեղծներուն պատմութեւն անցք մը կամ դէպք մը կ'առաջարկէր որ ոտանաւորի վրայ առնեն , և վերջապէս Ռիւսարիին յանձնեց որ աս աշխատութիւնս գլուխ տանի . բայց երբ անիկայ ատեն չունենալը պատճառելով Ֆիրտէվսիին թողուց , Սահմուտ ալ իրեն վրայ ունեցած մեծ համարմանը համեմատ մեծ յուսով իրեն յանձնեց աս աշխատութիւնս : Բայց Ըսկ Նաթիին կամ Թափառարայ Գրիին յարգը լաւ ճանչնալու համար , հարկաւոր է քանի մը տեղեկութիւններ տալ :

Վեցերորդ դարուն ատենները Պարսից թագաւոր մը տէրութեանը ամէն գաւառներէ ժողովել տուեր էր հին թագաւորներու վրայօք ժողովուրդներէն պատմուած բաներն կամ խօսքերը . աս գործոյ Սասանեանց վերջին թագաւորը Արսրով նորէն ձեռք զարկաւ և յանձնեց իր գիտուններէն մէկուն , որպէս զի քննէ աս հաւաքմունքս . բայց անիկայ Բէհլէվի լեզուով գրեց իր գործքը , որ ինչպէս բառին նշանակութենէն յայտնի է , սահմանափակներէն եկած լեզու մըն էր պարսիկ և սեմական լեզուաց խառնուրդներէն ձևացած :

Եւ ատեններս յարձրկեցան Վրաբացիք Պարսկաստան , մէկ ձեռքերնին Վուրան միւս ձեռքերնին սուրը բռնած , և տիրեցին Պարսից , որով և աս պատմութիւնս ալ իրենց ձեռքն ինկաւ . և թէպէտ ամբողջ երկիրը բռնեցին , բայց իրենց ազդեցութիւնը հաւասարապէս ամէն գաւառները չհասաւ . այն գաւառները ուսկից որ Բէհլէվին առաջ եկած էր , որովհետեւ յատուկ ազգութիւն մը չունէին , շուտով նոր տէրերուն բարուցի ու լեզուին հետեւեցան , և ընդհակառակն արեւելեան գաւառներու մէջ ոչ երբէք մուտք գտաւ Վրաբացուց լեզուն : Հետաւոր գաւառներու կուսակալները գրեթէ անկախ եղան Պաղտատի կա-

ուվարուծենէն, և իրենց պզտի արքունիքները Պարսիկ բանաստեղծներով լեցուեցան, որ ամենայն կերպով զիրենք կը խրախուսէին: Ըտեն անցնելով, եկաւ Աշղուպ որդին՝ էյզայ որ առաջուց կաթսայագործ էր, վերջէն գողութե ձեռք զարկաւ, ետքը զինուոր, ետքը ետքն ալ բոլոր Պարսից իշխան և թագաւոր եղաւ: Ըսիկայ սաստիկ թշնամի էր Ըրաբացուոց, և թէպէտ ամենեւին գիտութիւն չունէր՝ բայց լաւ ըմբռնեց թէ ինչպէս կրնար իր կողմը քաղաքականապէս զօրացնել աղբային աւանդութեանց ազդեցութեամբը, որ զՊարսիկները իրենք իրենց աչքին առջև մեծ համարել կու տային. ասոր համար հրամայեց իր վեզիրին որ պարսկերէն թարգմանել տայ ան աւանդութեանց գիրքը:

Իայց Ֆիրտէվսին առաջ եղած գրուածքները կորսուեցան գացին. ասիկա Ֆիրտէվսին հանձարոյն մեծութեանը նշանն ու արդիւնքն է. վասն զի կարգէ դուրս հանձար մը միայն կրնայ մոռցնել տալ իրմէ առջինները և անոնց յիշատակը, և աւելի դժուարին բան՝ որ ամբողջ ժողովրդեան մը ընդունելի ընել տայ իր գրուածքը ու իր բանաստեղծութիւնը, փոխան ան ռամկական երգերուն, որ ժողովրդեան մը այնչափ սիրելի է, որչափ իր ծննդեան երկիրը: Ըյս քան զառջինները գերազանցող բանաստեղծութիւնն է աս հաւաքած համարները թագաւորաց Գիրքը:

Սահմուտ՝ Ֆիրտէվսի բնակարան մը պատրաստել տուաւ, որն որ իր առանձին պարտէզին հետ կը հաղորդուէր. պատերուն վրայ ամէն տեսակ զէնքեր նկարուած էին, ինչպէս նաև վազեր, փիղեր, տաճիկ ուղտեր, ձիեր, Իրանի և Թուրանի դիւցազունքն ու թագաւորները:

Երբոր կը լնցնէր իր դիւցազներգութեան մէկ մասը՝ թագաւորին կը յանձնէր, որն որ արևելեան ոճով, այսինքն թմբկօք և պարուք կարգացրնել կու տար, և կը հրամայէր որ ամէն մէկ հազար երկտողին հազար ոսկի ըն-

ծայ տրուի իրեն, բայց Ֆիրտէվսին խնդրեց որ ամբողջ ստակը դիւցազներգութեան լնցնալէն վերջը առնու: Իայց շատ չանցաւ Ֆիրտէվսին դէմ թշնամութիւններ դուրս ելան իրեն եղած շնորհքներուն պատճառաւ. ասոնց մէջ էր նաև վեզիրը, որ Ֆիրտէվսին ուզածները շատ անգամ չէր կատարեր: Ընտրէն սկսեալ Ֆիրտէվսին՝ թէպէտև Ըսիոյ ամենէն ճոխ և բազմահարուստ արքունեաց մէջ կը բնակէր, բայց ամենէն աւելի ողորմելի էր անցուցած կեանքը: Որչափ որ աւանտեղի և այլանդակ էր աս բանս, բայց կարծես թէ իրեն փառքը աս անգութ իշխանին պատճառաւը դուրս ցատքեց, որն որ իրեն հացը լեզիով կը շաղուէր: Ըսոր համար Ֆիրտէվսի բանաստեղծութիւնը տխուր և մաղձոտ մտածութիւններով լեցուն է, և որոնք իր գրէն կը զեղանին. և ով որ մատենագրիս սրտին գաղտնիքը իր մտածմունքներէն կ'ուզէ հասկընալ, սիրտը կ'ելլէ տեսնելով ան սաստիկ ցաւը, որոնք աղուոր քօղով մը ծածկուած են, բայց ոչ բոլորովին:

Սակայն Ֆիրտէվսի անունն և փառքը նոյն ատենները սկսաւ ամէն տեղ տարածուիլ, և ժողովուրդը իրենց հին գրոյցները թողած՝ Ֆիրտէվսին գեղեցիկ տողերը կը սորվէին, զորոնք ինքը իր տառապանաց և թշուառութեանց բանտին մէջ կը գրէր: Իայց նախանձը, որ միշտ հանձարները կը հալածէ, զինքն ալ հանգիստ չթողուց. իր թշնամիները զինքը կը բամբասէին՝ որ իր գրուածոց մեծ մասը ուրիշ աղբիւրներէ կը հանէ. աս բանիս մէջ իր բարեկամները զինքը պաշտպանեցին, և մէկ խիստ վիճաբանութեանէ մը ետքը երկու կողմանէ ալ միաբանեցան որ պատմական դէպք մը առաջարկեն իրեն որ նոյն օրը ոտանաւորի վրայ առնէ. Ֆիրտէվսի ըսածնին գլուխ հանելով թագաւորին առջև կարդաց և զամէնքը զարմացուց. այս բանս այն միջոցին պատահեցաւ որ իր որդին կորսնցուց, որուն մահը, ըսինք, զինքը սաստիկ խոցեց:

Լըբոր իր քերթուածը լմնցուց , Սահմուտ հրամայեց վէզիրին որ փիղ մը ամբողջ բեռնաւորելու չափ ոսկի խաւրէ իրեն . բայց իշխանը իր անհաշտ ատելութիւնը առաջ տանելու համար այնչափ բաներ ըրաւ , ինչուան որ համազեց թագաւորը՝ որ արծըթի պզտի գումար մը խաւրէ ոսկեոյն տեղ : Բանաստեղծը տեսնելով որ յոյսը պարապ էլաւ , արծաթին մէկ մասը բերողին շունորհեց , մէկալ մասը Բյազին որ թագաւորին սիրականն էր և իրեն բերեր էր ընծային աւետիսը , իսկ մնացածովն ալ Քոթա ըսուած ըմպելիքը գնեց , ըսելով որ Սուլթանին ըրած ընծային հարկաւորութիւն չունի :

Լըբոր աս խօսքս թագաւորին ականջը հասաւ , սաստիկ բարկանալով երգուրնցաւ փիղերու ոտքին տակ ձգել տալ զՖիրտէվսին . և իրաւցընէ բանաստեղծիս կեանքը մեծ վտանգի մէջ էր , թէ որ ինքը չփութար թագաւորին բարկութիւնը զիջեցընելու : Պալատէն վաւրտուելով՝ շատ կերպով ջանաց ցուցընել թէ ինքը անիրաւ տեղը աս բաներս կը քաշէր . և ամէն տեսակ կասկած փարատելու համար , թագաւորական մէկթին պատերուն վրայ՝ Սահմուտին վրայ երկու տող գովեստ մը գրեց . նոյն միջոցին ալ ծածուկ իր համբաւաւոր երգիծաբանութիւնը կը շարագրէր . որ երբոր լմնցուց , լաւ մը կընքած Բյազին յանձնեց , որ քսան օրէն ետքը միայն թագաւորին ձեռքը տայ : Փութաց մէկէն մեծահամբաւ ծերունին իր ճամբորդութեան գաւազանը ձեռքն առած , ամենասիրելի աղջկանը հետ մէկտեղ ոտքով Սաղանտուրան փախչիլ . որուն թագաւորը՝ քերթողին արժանեացը համեմատ ընդունելութիւն ըրաւ , ու բաժնուելու ատենն ալ մեծամեծ պարգևներ տուաւ :

Ինչէ վերջը Ֆիրտէվսի Պաղտատ գնաց , ուր ամիրապետին հաճոյք մը ընելու համար , արաբերէն դիւցազներգութիւն մը շարագրեց . բայց Սահմուտ հոն ալ զինքը հանդարտ չթողուց . անանկ որ բռնադատեցաւ Վուխտան

փախչիլ . որ նոյն միջոցին իր մտերիմ բարեկամներէն մէկուն ոստիկանութեանը տակն էր , և որուն միջնորդութեամբ թողութեան արժանի եղաւ թագաւորէն :

Սեռնելու մօտեցած՝ ազատութիւն ունեցաւ Պարսկաստան դառնալու , բայց ասով հանդերձ ուզեց Ֆիրտէվսի նորէն տեսնալ ան գաւառը ուր որ անծանօթ բայց երջանիկ կերպով անցուցեր էր իր մանկութիւնը . սակայն հազիւ թէ իր տեղը հասաւ , խեղճը մեռաւ հոն : Լըբոր զիակը վերջին հալածանք մըն ալ քաշեց . շէյխը չուզեց իր վրան աղօթք ընել , իբրու թէ ինքը բոլոր կեանքը անցուցեր էր կրակապաշտից վարքը գրելով :

Լըբոր քաղքին մէկ դռնէն դուրս կը հանէին տխուր դագաղը , միւս դռնէն կը հանէին ան ուղտերը , սրոնք թագաւորին խաւրած 100,000 ոսկին կը բերէին : Ֆիրտէվսիին աղջիկը թէպէտեւ աղքատ էր մնացեր՝ բայց ազնուութեամբ մը հրաժարեցաւ անկէ , որով և ան ստակը գործածուեցաւ Ֆիրտէվսի ընտանեացը վերաբերող ջրանցքին քարէ թումբ մը շինելու :

Ֆիրտէվսիին վարքին մէջ կարծես թէ Խասսոյի պատմութիւնը կը կարգաս . այն մեծ ու թշուառ բանաստեղծը՝ որ երկար ատեն նեղութիւն քաշելէն ետքը , կը մեռնի ան միջոցին՝ Լըբոր յաղթանակին հանդէսը կը պատրաստուի :

Բյա է ահաւասիկ ան բանաստեղծին վարքը՝ զորն որ բոլոր Պարսկաստան կը մեծարէ , իբրև ազգային պարծանաց պահապան ու ինքն իսկ ազգային պարծանք մը : Լըբոր քերթուածին համար երսունըհինգ տարի աշխատեցաւ Ֆիրտէվսի , ինչպէս ինքն ալ կ'ըսէ : « Բյա վաղանցուկ բնակարանիս մէջ 35 տարի աշխատեցայ գանձ մը ստանալու համար . բայց որովհետեւ իմ մտատանջ աշխատութիւնս պարապի գնաց , անոր համար շահ մը չբերին ինծի ան երեսունըհինգ տարիները » :

Բայց Ֆիրտէվսիին փառաց լուրմն

տուաւ Պ. Ս՛օլ գաղղիացի արևելագէտը , 'ի պարսիկ բնագրէն թարգմանելով զՇահ-Նաֆ գաղղիարէն արձակ լեզուաւ , զոր և 1838^ն սկսաւ փառաւորապէս ու ճոխութեամբ տպագրել բնագրաւն հանդերձ , ընծայելով զայն առ Սուրբ-Ստեփանոս Փիլիպպոս : Ըստպէս թագաւորի մը անուամբը գրուեցաւ Շահ-Նամէն , ու թագաւորի անուամբ մ'ալ ծանօթացաւ այն 'Երոպայի' որ ճանցաւ թէ Ս'սիա ալ ունի , և կրնայ ալ եղեր ունենալ իրեն դեռ նոր հոմերոսները :

ՏՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Իր կամ Արայ Հայկազն¹ :

Արդ անոնք (հոգիները) հասածնուն պէս՝ մէկէն Սաբեսիսին երթալու են . մարգարէ մընախ զանոնք կարգաւ կը կեցընէ , ետքը Սաբեսիսին ծնկուրներէն կ'առնու վիճակները և կենաց օրինակները , կ'ելլէ բարձր բեմ մը՝ կ'ըսէ . « Հարկին աղջկան Լաթեսիս օրիորդին խօսք . Վիչ ատենուան հոգիք , մահկանացու ազգին երկրորդ մահաբեր շրջանին ըսկիզբն է . դեւր ձեզի պիտի չվիճակի , հապա դուք պիտի ընտրէք դեւր . ով որ առաջ վիճակի , առաջ ընտրէ կեանքը որով պիտի մնայ 'ի հարկէ . իսկ առաքինութիւնը՝ տիրող չունի , զոր եթէ պատուէ մէկը կամ արհամարհէ , ըստ այնմ աւելի կամ պակաս պիտի ունենայ իրմէն . մեղքը ընտրողին է , Ստուած անմեղ » : Ս'ս ըսելով , կը նետէ վիճակները ամենուն վրայ , և ինչ որ ամէն մէկուն կ'իյնայ նէ՝ ան կ'առնու . բայց թէ ուր , անիկայ չթողուր . ով որ մէյմը առնու նէ , անոր յայտնի կ'ըլլայ քանիւրորդ առաւ : Ս'ս կէ ետքը կենաց օրինակները առջևնին կը դնեն գետնին վրայ , հիմկու եղածներէն խիստ շատ , և տեսակ տեսակ են , թէ ամէն կենդանեացը և թէ մարդկանց կեանքը առ

¹ Տես էրես 341 :

հասարակ : Ս'սն զի մէջերնին բռնաւորութիւններ՝ կայ , որը շարունակ , որն ալ ճամբուն մէջ աւրուած և յաղքատութիւն , յաքսոր և 'ի մուրացկանութիւն վերջացած : Ս'սն նաև ընտիր մարդկանց կեանք , որը տեսքով և ազուորութեամբ , և ուրիշ ուժով և քաջութեամբ , որն ալ ծնողաց և նախնեաց առաքինութեամբ , ասանկով բարեհամբաւ եղած : Ս'սնպէս ալ կանանց : Ս'ի հոգիին դաս մը չկայ , որ հարկ ըլլայ ուրիշ կեանք մը ընտրողին ուրիշ կերպ ըլլալու . իսկ ուրիշ բաները՝ իրարու և մեծութեան աղքատութեան հետ , որն ալ հիւանդութեանց և առողջութեան հետ խառնած են . կայ ալ որ ասոնց մէջ տեղն են : Հոս է ահա , որպէս թուի , ով սիրելի Վալկոն , մարդուս բոլոր վտանգը . ուստի և խիստ հոգալու է որ ամէն մէկերնիս ուրիշ ուսմունքներուն անփոյթ ըլլալով , աս ուսմանը խնդրող և աշակերտ ըլլայ՝ որով կարենայ սորվիլ ու գտնել՝ ով զինքը կարօղ և գիտուն պիտի ընէ , որ աղէկ ու գէշ կեանքը ճանչնալով՝ կարելիներէն միշտ ամէն տեղ լաւագոյնը ընտրէ , քննելով թէ բոլոր հիմայ ըսուածները , իրարու հետ մէկ տեղ և զատ զատ առնելով՝ կեանքը ինչպէս առաքինի կ'ընէ . և գիտնալ թէ ազուորութիւնը աղքատութեամբ կամ մեծութեամբ հանդերձ և հազուոյ ունակութեամբ մը՝ ինչ չար կամ բարի կրնայ գործել . և ազնուականութիւն և անտոհմութիւն , ռամկութիւն և իշխանութիւն , ոյժ և տկարութիւն , սրամտութիւն և բթամտութիւն , և ամէն հոգւոյն վրայ բնական եղած այսպիսի բաները և ստացականները՝ մէկտեղ իրարու հետ որ խառնուին՝ ինչ կրնան գործել . որպէս զի աս ամենէն կարենայ խորհիլ և ընտրել , հոգւոյն բնութեանը նայելով , յուրեքոյն և լաւագոյն կեանքը . յուրեքոյն ըսելով ան՝ որ զհոգին անիրաւագոյն ըլլալու կը տանի . իսկ ուրիշ ամէն բանի երթաս բարով ըսէ . զի տեսանք որ 'ի կեանս և 'ի մահու աս է լաւագոյն ընտրութիւնը : Ս'ս կարծիքը ա-